

# Ա. ԶԱՏԻԿ



# ԿԿՈՒ Մանկապատանեկան թերթիկ

ՄԱՐՏ Դ - 2024

թիւ - 12 -



Թիւր պատրաստեց  
Մարմին Աշում-Ծաշնեալ  
Նկարագարդեց՝  
ՌԱՖՖԻ ՔԵԾԻՉԵԱԼ

Ա. Զատիկը եկեղեցւոյ 5 տաղաւար տօներեն մէկն է:

Զատկուան կը նախորդէ Աւագ ծաբաթը: Զատկուան հետ առնչուող գլխաւոր արարողութիւնները կը սկսին Աւագ ծաբթուան սկիզբը:

Ծաբաթ երեկոյեան կը մատուցուի Յիսուսի Յարութեան ճրագալույցի պատարագ, որմով կը վերջանայ Զատկուան նախորդող եօթ շաբաթներ երկարող Մեծ Պահքի շրջանը: Պատարագի աւարտին հաւատացեալները զիրար կ'ողջունեն «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» աւետիսով եւ կը ստանան «Օրինեալ է Յարութիւնն Քրիստոսի» պատասխանը:

## ՀԱԻԿԻՑ ՆԵՐԿԵԼ ԵՒ ՀԱԻԿԹԱԽԱՎԴ

Զատկուան ժողովրդական սովորութիւններեն կարելի է յիշել միայն հաւակիթ ներկելն ու հաւկախաղը:

Կրօնքներու մէջ հաւակիթը կը համարուեր յարութեան խորհրդանիշ: Նախաքրիստոնեական շրջանին կը խորհրդանշէր նոր կեանք: Հաւակիթ ներկելը, որպէս ուրախութիւն մաս կը կազմեր գարնանային հանդիսութիւններուն: Քրիստոնեաներուն մօտ կարմիր գոյնը կը խորհրդանշէ Քրիստոսի թափած կարմիր արինը:



-1-

Հայերը Բուն Բարեկենդանի խրախճանքը խաշուած հաւկիթ ուտելով կը փակէին: Նմանապէս Մեծ Պահքը Զատկուան ճրագալույցին գունաւոր հաւկիթներ ուտելով կը քակէին:

## ՀԱՂՈՐԴՈՒԹԵԱՍ ԻՄԱՍՏԸ

«Հաղորդութիւն» կը նշանակէ հաղորդակցութեան մէջ պահել արարածը Արարիչին հետ, մեղաւորը՝ քաւչարարին հետ, փրկուածը՝ Փրկչին հետ: Այս խորհուրդով կենսական կապ կը ստեղծուի Քրիստոսի եւ քրիստոնեային միջեւ:

Ս. Պատարագի ժամանակ, ճաշակելով Տիրոջ Մարմինն ու Արինը, հաղորդուողները խորհրդանշութեան միանան ոչ միայն Աստուծոյ, այլեւ՝ իրարու, եւ այդպիսով կը կազմեն Քրիստոսի Մարմինը՝ Եկեղեցին:

Ս. Հաղորդութեան խորհուրդը Եկեղեցւոյ բոլոր անդամները կը միացնե սիրոյ եւ խաղաղութեան կապով: Այդ պատճառով ալ քրիստոնեան առանց այս խորհուրդին չի կրնար Երկինքի Արքայութեան արժանանալ:

Հաղորդութեան արդինքը շնորհներու բազմացումն է եւ մեղքերու քաւութիւնը:

## ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ


1.- Այս ի՞նչ գնդիկ է ամուր,  
առաջ՝ սառոյց, յետոյ՝ ջուր:  
Մասհմտի :ղողվոտտուն

2.- Ամռան հագած,  
ձմռան մերկ  
մեկ ոտք ունի,  
հազար ձեռք:  
Սոց :ղողվոտտուն

3.- Ծաքարի պէս ճերմակ է,  
Դաշտի խոտին վերմակ է,  
Չի նմանիր թռչունի,  
Կրնայ թռչիլ, թեւ չունի:  
Դրվ :ղողվոտտուն




Նապիկը ինչպէ՞ս կրնայ  
հասնիլ կողովին:



Գունաւորե՛ հետեւեալ պատկերը  
Նախասիրած գոյներովդ:



Կրնա՞ս գտնել 10 տարբերութիւն երկու  
պատկերներուն միջեւ:





## ԱՌԱԿ ԵՒ ՀԵԶԻԱԹ

### ՈՍԿԻՆ ԵՒ ՑՈՐԵՆԸ

Ոսկին գոռոզացաւ, որովհետեւ թագաւորի պատկեր կար վրան: Ան պահանջեց, որ բոլոր նիւթերը գան ու երկրպագեն իրեն: Եւ բոլորը եկան, միայն ցորենը չեկաւ:

- Թող նախ ինք գայ երկրպագելու ինծի:

Առակը ցոյց կու տայ, որ բոլոր նիւթերը միաժամանակ մեծարանքի չեն արժանանար: Սովի ատեն բոլորը կը խոնարհին ցորենին առցեւ:

### ԲՈՒՆ ԵՒ ԱՐԾԻՒԸ

Բուն միջնորդ դրկեց արծիւին քով եւ հարս խնդրեց անկէ:

- Դուն ցերեկուան քաշամարտիկ ես, իսկ ես՝ գիշերուան, մենք արժանի ենք խնամութեան:

Բազում խնդրանքներէ ետք, արծիւը յօժարեցաւ տալ դուստրը:

Դարսանիքը ցերեկով սկսան: Փեսան ոչ մեկ բան կը տեսնէր, եւ այդ պատճառով հարսնեւորները կը ծաղրէին զայն: Երբ գիշեր եղաւ՝ հարսը ոչ մեկ բան կը տեսնէր: Ծաղրուծանակը աւելցաւ:

Այս պատճառով հարսանիքը չեղեալ նկատուեցաւ:

Միայնակ գօշ

### ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԲԵՐՔԸ

Արդար մարդ մը արտը ծախւեց: Գնողը արտը հերկած պահուն հողին դուրս բերաւ կարաս մը ոսկի: Մարդը վազեց նախսկին տիրոջ քով ըսելով, թէ արտեն կարաս մը ոսկի ելաւ, եկո՞ւր տէր կանգնի՞ր:

- Ես քեզի ծախած եմ արտս,- պատասխանեց նախսկին տէրը,- արտեն ելածը քուկդ է:

- Ես արտը գնած եմ, ոչ թէ՝ ոսկին,- ըսաւ միւսը, ոսկին քուկդ է, եկո՞ւր տէր ելի՞ր:

- Ո՞չ,- ըսաւ առաջինը,- Ես իրաւունք չունիմ այդ ոսկին առնելու, արտը քուկդ է:

Վեճը երկարեցաւ ու ոչ ոք ոսկիին տէր ելլել ուզեց: Արդար դատաւոր մը իմացաւ, որ անոնցմէ մեկը ամուսնանալիք աղջիկ ունի, իսկ միւսը՝ տղայ: Դամոզեց զանոնք, որ խնամի ըլլան եւ ոսկին ու արտը տան նորապսակներուն:

Այդպէս ալ եղաւ: Նորապսակ տղան արտը ցորեն ցանեց: Չունձքի ժամանակ հասկ մը ճմլեց ափին մէջ ու տեսաւ, որ ափին մէջ հատիկներու փոխարէն մարգարիտներ կան:

Այդպէս է, որ արդարներուն երկրին մէջ արտը կրնայ մարգարիտ բերը տալ:



# ՓԻՂԻՆ ԱՆՐԱՒԱՏԱԼԻ ԳՎՂՏՆԻՔՆԵՐԸ

Փիղ մը կրնայ 60 տարի ապրիլ, եթէ որսորդները զայն հանգիստ ծգեն:

Պզտիկ փիղ մը իր ծնունդին կը կշռէ 120 քիլո ծանրութիւն:

- Ավրիկեան արու փիղ մը կրնայ հասնիլ մինչեւ 7 թոնի, այսինքն մօտաւորապէս եօթը ընձուղտներու կշիռքին:

- Աշխարհի ամենեն մեծ փիղը կը կշռէր 120 թոն ծանրութիւն:

- Փիղ մը օրական 300 քիլո ուտելիք կրնայ ուտել: Ան բնութեան մէջ 15-20 ժամ կը շրջի՝ ուտելիք գտնելու համար:

- Փիղի մը ուղեղը կը կշռէ 6 քիլո ծանրութիւն. անիկա մարդ արարածի ուղեղին իինգ անգամ աւելի մեծ է: Անոր յիշողութիւնն ու խելացութիւնը միւս անասուններու մեծ մասեն աւելի են:

- Փիղին հասակը կը հասնի 4 մեթրի: Այս հասակով ան կրնայ դիտել շենքի մը առաջին յարկի պատուհանեն:

- Մեզի ծանօթ ամենեն մեծ փիղոսկրները 3,45 մեթր հասակ ունին: Անոնք մարդ արարածի մը հասակին կրկնապատիկն են:

- Այս հսկայ թանձրամորթը կրնայ վազել ժամական 40 քմ. արագութեամբ:

- Չափահաս փիղ մը իր կնճիթով կրնայ մինչեւ 140 քիլո շալկել: